

(culex)¹ (Bugge KZ, 32, 21; Pedersen IF, 5, 34 եւ պյկ²)

12. Հ. առնախդիրը: Այս ձեւին վրայ հեծոյ արագիք կը մնածեմ, որ նախահնգեւոր, *քրցուն I. այլակերպութեամբ *քօր կամ I + II պարկ -մբ *քրօր = հ. ար եւ և ձայիր առջեւ (*ար նոսա) = եղաւ, եւ վերջին ձեւոյ ամեն տեղ տարածուեցաւ: Դաման այլակերպութիւններ են. լստ. per (*peri եւ *պերէն), պար. քար, յուն. ուրու, ուր, աղբ. ուր, լիտ. քրժ, իդ. յուն. ործ, սկր. քոթ. քրա, հիբեր. յօ եւ լստ. քրօ- *քրօր-ին II. այլակերպութեամբ կը համապատասխանեն:

(Հարուսավիլիմ³) ԴՈՒՆԱՍՍ ԲԱԴՐՈՎԱՆԵԱՆ



ՍԱՑԵՆ ԱԽՈՍՍԱԿԱՆ

ԱԽԵՑՈՅՑ Ի ՓՈՂՔ ԸՆԴԻԾ ԵՒ Ի ՀԱՅԱ

Ուղեցոյցներու օգտակարութեան վրայ խօսպին աւելլրդ բան է: Բայց նաև անոնց՝ յաձախ զրեմիք անհրաժեշտ՝ անձգութիւննին ալ հանրածանօթ են, կես մը բնակին այն աշխարհաց համար, որ աշխարհացընկերու ընդհանուր հոսանքէն դուք ի թման, ըլլայ աշխարհագրական զրիւք ըլլայ սորիչ որբէւ պատճառաւ: Իսկ Փոքր Ասից խորեկուն, հայաբնակ նահանցաց, Պարսկաստանի եւ նման պարագայից մէջ գտնուող աշխարհաց համար դո՞չ ըլլալու ենք, եթէ նյոյ իսկ տառնեակ տարիներ անդամ նյոնպիսի գործ մը լցո տեսնէ, առանց շատ բարակ փնտուելու ճշգրտութեան ինդիրն, որ արդէն անկարելի է: Պատճառները բացատրելու պետք չկայ: Լաւագոյն օրինակ մըն է անգղիական այն ուղեցոյցը, որ լցո անսած բուն ասար տարի յառաջ՝ ցայսօն եւ ոչ կրցած է իրական նոր տպագրութեան մ'արժանանալ այլ կրկին լցո կը տեսնէ միայն փոքրիկ յաւելուածով մ'որ գոնէ այլեւայլ անցերու համար կը բարեփոխէ տեղեկութեամց շնչն մաս մ'ըստ վիճակի 1905 տարւոյ: Սակայն եւ պիտի գործը միշտ գնահատելի ձեռնարկ մըն է, որուն մասին կ'արժէ քանի մը խօսք ըսել:

Այժմ իբր 12 տարի է որ կոմիսարի համար շատ գնահատելի ուղեցոյց մը հրատարակած էր Մուռարիկ, երկու բաժնով՝ մանրամասն տեղեկութեամբք, պատկերներով կամ քարտերով, գործ մ'որուն մասին ընդարձակօրէն գրուեցաւ ժամանակին: Գրեմէն նյոյ ժամանակին:

¹ Համար. J. Mourier, Guide au Caucase. I-II. Paris 1894, 80 pp. XXII+219+202 (+91 Ցայտարարւ-

(տարի մ'ետքը) լցոյն տեսած էր նաև. “Մուրէի Աղեցոյց հաւաքամն մասը՝ Փոքր Ասիա, Պարսկաստան եւն” Խմբագրող Հեղինակն ու հրատարակիչը բարձրաստիճան զինուորական մըն է C. W. Wilson, որ իւր երկին յառաջարանը կը ստորագրէ 1895 Յունիս. իսկ այժմ՝ ինչպէս ըսմինք քանի մը յաւելուածներով եւ ուղագրութեամբք՝ լցոյն կը տեսնէ նաև նորագոյն թուականաւ մը:

Այսպիսի գործ մ'անշուշտ դժուարին էր քիչ շատ լիակատարընել, առանց իրական մասնացութեան այնպիսի անձանց, որոնք կամ իբր գիտականներ (D. G. Hegarath, W. M. Ramsay, եւն.) կամ իրեն պաշտօնական անձններ (գիտուորական կցորդ, հիւպատոս եւն. ի միջին այլոց գործակած են, յատկապէս հայաբնակ մասանց Տամար և Տ. B. Chermside, K. E. Everett, Devey եւ Մաունլ, Պարսկաստանի եւ Փոքրու Ասիոյ համար՝ շատ ուրիշներ.) յաճախ առիթ ունեցած են կարելու անցնելու նյոյն աշխարհաց քիչ շատ ամէն կողմերը: Գրին Յառաջաբանն երկար ցանկ մը կը պարունակէ այսպիսի անձանց, որ մասնակցած են գործիս կամ ուղղակի խմբագրելով: Կամ անուղղակի տեղեկութիւններ տալվ, ուղղելով, եւն: Այսպէս ի միջին այլոց կը տեղեկանամք մէ Հոգարթի գրչէն է Փոքրու Ասիոյ հնագոյն պատմութիւնը միջնէ կեսարի յաղթաթիւնը Փառակայ գէմ ի Զիլա, անկէ եաբը մինչեւ Սիւլուկեանց գալը գ'քած է Բամաւ, իսկ մահեցը լրացուցած է հրատարակիչը: Բամնէ յած է՛ բաց աստի՛ Փուրէտական յիշատակարանաց մասը (Աղեմ կամ րուե 45.) իսկ Հոգարթի որ այցելած է Փոքրու Հայոց կողմերն ու շրջակայքը՝ շատ աւելի մծ գործակութիւն մ'ունի: Իրմէ են՝ բաց ի ներածական այլեւայլ մասերէ (§ 3—7.) Փոքրու Ասիոյ արձանագրութիւնք (§ 15.), Եազդը-Գայայի եւ Եցիւկի հատեան յիշատակարակն (Աղեմ 10) եւ իւր ճամբարգան կողմերուն վերաբերեալ ուղեցոյցներու մծ մաս մը: (Յամկապէս ուղիներս, Route 14՝ Ասման-Ամսիա-Եւգակիս-Սերմա-

Թիւնեն. բազմաթիւ ու գետեր, եւն.) Ցես Ակաւկաս՝ ՀԱ, 1895, էջ 7-8, 46-8 103-8, 137-141:

1 Murray's Handbook for Travellers in Asia Minor, Transcaucasia, Persia, etc., edited by Major-General Sir Charles Wilson. Lond. 1895, with Index and Directory for 1905. 80 pp. XII+2+89+416. 2. Արքա Կառա-մէ Մurray's Handbook Advertiser 1905-1906 containing useful information for travellers, railway and steamboat companies, hotels etc. Lond, 80 pp. 58. (Ցայտարարութեամց բաժինը:)

տիւ, 16—18՝ Ամսափա-Գարահիսար, Եւգոնիս
Ունիէ, Սեբաստիա-Կերպառն. 44՝ Զմլունիս-
Ղանիս, 50՝ Ղանիս-Ասալիս. 52՝ Ղանիս-Ցար-
ստ-Մեծուն, 54—7՝ Ղանիս-Կեսարիս, Կեսա-
րիս-Բրու-Հրեկի, Կեսարիս-Մեծուն, Եւն. 62
—8՝ Սէլէվիէ-Գարաման ու Ալբա. Նյոնպէս
բուն Հայոց բաժնին մէջ՝ Rte. 91—96, այս-
նին Սեբաստիա-Տիվիկի-Ակն-Մալատիա-Շամ-
շատ-Բրէշիկ. Սեբաստիա-Զէյթուն-Մարաշ.
Սեբաստիա-Խարբերդ-Տիգրանակերտ-Մարտին,
Սեբաստիա-Համբիւն-Սիս. Կեսարիս-Ալպիստան
Խարբերդ եւ Անտի-Տաւրոս) Ակըլը Իիշուած
Հիւպատոսներու, եւ յատկապէս Everett եւ
Devey Հիւպատոսներու գործակցութեամբ
գրուած են Հայոց աշխարհի եւ Անդրկակասի
մացեալ ուղիները, բաւական ընդարձակօրէն
(Rte. 67—90). զօրոնկ երկար կ'ըլլար մի առ
մ յիշել: (Հմմտ. սակայն) րօուն 67—72 Տրա-
պիզմէն կարին այլեւայլ ուղիներով. 73 եւն
կարին այլեւայլ ուղղութեամբ, այսպէս դեպի ի
բաթում՝ Թորթում-Արդունն ճամփով, Կարի-
նէն Կարս-Ալեքսանդրովլ-Տիգրիս, Կարին Դաւ-
րէմ՝ Բայազիտի ուղիով, Կարին Վան եւ Խոյ,
Կարին Երազ-Երզերդ-Մշերդ եւն, գարձեալ
Կարին Երզնկայի վրայէն Ակն-Խարբերդ-Տիգրա-
նակերու, Կարին Սեբաստիա, եւն. Rte. 77՝
Կարս-Անի-Աղէքսանդրովոյ, 78՝ Աղէքսանդրո-
վոյ-Ախալցխայ-Տիգիս, 80—81, Բայազիտ-Էջ-
միանին-Տիգիս, Բայազիտ-Վան. 82—6՝ Վանին
պէսպէս ուղղութեամբ մինչեւ Ար-Թիմա, Մուսուլ,
Միշագետք եւն. ի վերջոց 97—99 Ասանյի,
Մարաշի եւ շրջակայից գերը, որոնց վրայ
աւելցրնելու են նաեւ Rte. 64—6, եւ ուրիշ-
ներ) Արդէն այս համառու ցուցակագրութիւնն
առ կը ցուցնէն որ Հայոց բաժնինը բաւական ըն-
դարձակ սեղ մը կը դրաւէ ուղեցցոցին մէջ:
Յատկապէս Devey Հիւպատոսին գրէն են գար-
ձեալ Հայ եւ քուրդ սովորական բառերու հաւ-
աքում (Հմմտ. էջ 78—80), եւ իրմէ են գար-
ձեալ սեղեկութիւնքն այլեւայլ քաղաքաց (կա-
րին, Վան, Բաղէշ եւ Տիգրանակերու) ինչպէս
նաեւ առ հասարակ Հայոց եւ Քրդաց մասին:
Առ թողունք յիշել միւս մասերու գործակից-
ները:

Այսպիսի ուղեցցոյց մը պէտք է որ ճոխ ըլ-
լայ բաղմաթիւ քարտէսներով, յատկագեծե-
ռով եւ նմանեօք: Այս կողմանէ անշըւշտ
հարուստ չէ ներկայ գիրքու. բայց նաեւ գիրքու-
րին էր նկատելով պարագաները՝ շատ աւելին
պահանջել, ինչպէս կը պահանջներ եւրոպական

ուղեցոյցներէն: Հոս յատուկ մոգք քաղաքի յա-
տակագիծ մ'ունի միայն Զմլունիս, եւ բաց
ասոնի՝ յատակագիծ մը Պտիիսիայի աւերակաց
(գծուած է. Հումանի կողմանէ): Անսացեալ քանի
մ'աւերակ հշանաւոր քաղաքաց տեղագրական-
յատակագիծները պարզ զնկատիպներ են, այս-
պէս՝ հատեան հնութեանց համար Պողազքէց (էջ 22) եւ Էսիւէկ (էջ 28.) յունականներէն՝
դիրգաման եւ Եփեսոս (էջ 86, 96.) Փոխդա-
կան յիշատակարանաց տեղագրական քարտես
մը (էջ 185): Հին Ասորեստան (էջ 295) եւ
Բարելն (էջ 308.) կան նաեւ քանի մը զնկա-
տիպ (եւ ոչ ալ շատ յաջող) նկարներ հատեան
եւ փոխդական յիշատակարանաց եւ նմաննե-
րու: (Հմմտ. էջ 22—30, 137—8, 159, եւն) Այս ամենը՝ ինչպէս կը տեսնութ, մէկ կողմանէ
գրեթէ ոչինչ է հնագոյն դասական կողմանցոյն
համար: Միևն կողմանէ այն աշխարհնց արդի
նաեւ մեծագոյն քաղաքաց մեծամասնութեան
ներկայ վիճակը տակաւին այնպէս է որ հաւա-
նորդէն որեւէ ընդհանուր յատակագիծ հազիւ-
հոս հոն գոյութիւն ունենայ առ հասարակի:
Աւստի օտար Աղեցցոյց մ'աւելի պահանջել բա-
նաւոր չէ: Քիչ մ'աւելի բաղմաթիւ եւ լուսա-
գոյն են աշխարհագրական քարտեսները: Բացի
դրբին կողմէն կից կրկին քարտէսներէն ցան-
կական Ասիոյ եւ Արեւմտեան Փոքուն Ասիոյ,
գրքին վերը կցուած է՝ Արեւելեան Փոքուն
Ասիոյ, ընդարձակագոյն քարտես մը՝ երկեք մասի
բաժնուած: (Աթրաւորապէս վերէն վար Բոյի-
Տիգիրի հիսար-Ագհիսար եւն գեծն սկսեալ մինչեւ
Սիւեանայ եւ Արեւմտեան Փոքուն գիծը) Ասոնցմէ
զատ գրքին մէջ կան Կիլիկիոյ եւ շրջակայից երեք
լաւ քարտէսներ՝ Կեսարիս եւ Կիլիկիան Դրունք,
Արեւելեան Կիլիկիոյ ու Ամանոն Մըրնիք, եւ Ան-
տիոքուրոս, Քարտէսներն ընդհանրապէս յա-
ջող են:

Աղեցքութիւնն եւ ուղեցցոյց համբաները
բաժնուած են չորս բաժնի. պատիքն Արեւ-
մտեան Անատոլիա, (ուղի 1—66) Արեւմտեան
Անատոլիա եւ Անդրկաւկասու (ուղի 67—99.)
Հիւսիսային Ասորիք, Միջագետք եւ Պարսկաս-
տան (ուղի 100—19.) եւ վերջապէս Միջերկա-
կանի կղզները (ուղի 1—23)՝ որչափ Տաճկաս-
տանի կը վերաբերին: Ինչպէս կը տեսնուի ուղե-
ցուցէն գուրս մացած են Ցաճկաստանի միւս մա-
սերը՝ կ. Պոլոս եւ շրջակայից (նաեւ Պոլոս եւն.)
բուն Ասորիք եւ Պաղեստին, Արաբական կողմերը
եւն: Ասոնց մէկ մասին արդէն առանձին Աղեց-
ցոյներ կան միեւնոյն ձեռնարկութեան կողմանէ

Եւ նոյն ոճով¹, որոնց վրայ մենք հստ չենք ծան-
բանար:

Խւրաբանչեր բաժնի սկիզբը դրուած են
ընդհանոր տեղեկութիւններ՝ աշխարհաց բնութեան, Հնագոյն պատմութեան, ժողովրդոց եւ
յարակցաց մասին։ Բնականապէս ընդարձակա-
ց զննէ և տառաջն ընդհանոր տեղեկութիւններ, որ ներածութիւնն ընն է առողջ գործքներ։ (առան-
ձնն է թիւ 1—88.) Փոքուն Ասոյն պատմութիւններ
իւր համառութեամբն ալ՝ լաւ գրուածք մըն-
է (թիւ 10), սկիզբով Հասերէ եւ Փոկրգայիններէ
մինչեւ նորագոյն ժամանակներս Հուն մոցուած
չէ նաեւ։ Հայակիցիներ կամ Բուռքենեանց պատ-
մութեան գոնէ որուագիծ մը (Եջ 51—2) բուռն Հայոց վերաբերեալ ներածութիւնն է ի
Տարկէ Երկրորդ բաժնին սկիզբը. (Եջ 193—9.)
ուր համառութիւն ի Նկատի կ'առանուն այն կող-
մանց աշխարհականութեամբ, ժա-
զովուորդք, կիմոյ եւն։ Հայ պատմութիւնն էր
սփրի մինչեւ անձամ Ռւբրուաց արքայից իի-
շատակութեամբն։ Համեմատաբար ընդարձակ
բոնուած է Գևանոփանակայ Բիւրուն անցըը.՝ Հա-
նալավ այն ուղեգիծը ծցքատել Ներկայ տեղեաց
անուանակութեամբք, կէտ մ'օրուն մասին նաեւ
դիմոց մէջ տակաւին տարածայնութիւնը կան։
Անդրդովկասի բաժնին մէջ քանի մը տողով յի-
շուած է նաեւ Վրաց պատմութիւննը. Ազգա-
գրական բաժնին (թիւ 11) մէջ բնականապէս մեծ
տեղ կը բանեն Խոսամք. որոնց մէջ՝ ուղեգիրքներ
ենքը՝ համեմատաբար ընդարձակ տեղի տրուած
է Քրդաց. իսկ Քրիստոնէց բաժնին մէջ՝ ի Տարկէ
Յունաց, Հայոց (Եջ 75—82) եւ Ասորւուց. Միշտ
չմոռնալոյն փոքր ցեղերը։

Թերեւս կ'արժէր հոյ քիչ մ'աւելի ման-
րամասն տեսնել թէ ինչ կըսաւի հայ ցեղին
մասին գրքի մը մէջ, որ ի հարկէ բազմաթիւ ան-
ձանց ձեռքը պատերազմ՝ կրնար եւ կրնայ ազգել
անձնաց վայ, որ դիւրոտիխն չունին աւելի ի
մերձուստ ճանանալու իրենց ստար ցեղ մը: Ընդ
հանրապէս կրնամը նաեւ հոյ գոհ ըլլաւ, Թէեւ
ոչ ամէն կէս հաւասարապէս մշշդ, որ գոհա-
ցոցին ըլլաւ: Հայոց թիւի Աւղուցոց կը գնէ,
ինչպէս սովորաբար կ'ընդունուի, մերձաւորապէս
չըսր միին, որոնց կէսէն աւելին բուն հօդին

1. Այսուհետ այս՝ "Murray's Handbooks for Travellers" համարվող մաս էն, ինչպէս կը մշտի Բագադադութեանց բաժնին մէջ, անոնց Constantinople-Brusa and the Troad (12 առաջնական և յաստիքագույն) և Syria and Palestine, a revised edition, ed. Mary Brodrick. (26 առաջնական և յաստիքագույն) զան նաև մաս ունից ոգործել, որոնց մակարդակ է հօն մինչև

վայ (ըստ Ռւելցոցոցին՝ «Արեւելքան Անտառիկա» կողման) դարձել էր ըստ Հարիկը Հազար՝ Երրորդական ցանկաստան և մօտակայքը (կ. գ. եւն.) 1,200,000 ի կոչքաս (— որ մերձաւորաւ պէս ճշշդ եր գրքին յօրինման ատեն. —) եւ մացեալ փոքր թիւ մ'ի Պարսկաստան եւ ի սփիւրաւ Թուերս, — ինչպէս նաև բովանդակ գրոց մէջ Բարզարաց եւ Նախակութեան թուերս, — միայն մերձաւոր են մահականապէս: Եւ այս լազդ Կարիել չէր եւ չէ այսօր ալ այնպիսի տեղերու Համար, ուր վիճակագրութան դիւնքը Հազիւ քանի մը տեղ գոյութիւն ունի. իսկ բուև վիճակագրութիւն (բառիս եւ բորսական իմաստով) տակաւին շատ հեռի է իրական գցութիւն ունենալը: Կայ իսկ Անդրկաւկաս, (որչափ մեզի ծանօթ է) թէեւ անհամեմատ լաւագոյն բայց միշտ տակաւին անբաւական վիճակագրութիւն մ'առեցած է նոյն իսկ մերձաւոր անցնանք մէջ և Անտառիլոյ, Պարսկաստանի եւ նմանեաց Համար չենք կրնար պահանջուս ըլլալ: Հայոց Հնագոյն կրօնին, եւ զբացոյ, եկեղեցական եւ ազդային վրչեկան կազմակերպութեան եւ նմանեաց մասն գրուածը սովորականն է նոյն անշշրջանի բնիւն ալ, ուր մանրամանութեանց մէջ չենք ոզքը մանել, Ցաւով տեսակը աեղեկութիւնս (գժբախտաբար շատ մասամբ ճիշդ) թէ Հայ գիւղացի քահանայք (որ ծերծ կը կոչուին) եւ վանականը յանախ ոգէս են, թէեւ, — կ'աւելցուի, — վլրշեր մեծ հանգեր նղած է անոնց կրթութիւնը զգաց աշքներու: Զենք դիտեր որչափ ճիշդ է գիտողութիւնս՝ «բարձրաց իւն Հարուստ վահա քերն՝ աւելի հասագոյն կանոններու տակ քան Ցուեանց վնագերերու մէջ: Թէ Հայ եկեղեցին կը ճանչնաց անդշիահ մըն է՝ յատինի է անկէ ալ որ իբնն Համար յատուկ Նշանակիւի երեւցած են որեւէ Հնագոյն եկեղեցաց Համար ալ բնական բաները. այսպէս թէ Հայ եկեղեցին կը ճանչնաց Աստուածամօր եւ սրբոց յարգութիւնը (— որ սխալ կերպով իրը adoration կը նկատուի հեղինակէն): Թէ եկեղեցիք կը զարդարուին պատկերներով, Խորաններով՝ Հարսւաս զարդարանքներով. Թէ դցութիւնն ունի Խոստագնանութիւնն ապահովանքը. պահը խստա կը պահուին, ուխտագնացութիւնքի ի ծաղկի են եւ նմանները: Եւ անշոշաւ նոյնպիսի Հայեցակեւազ մըն է որ կը զրուի՝ «Պահոց եւ տական օրերը բազմաթիւ են եւ պատրուակ մըն են շախատելու», Աւրծիս ինքնին Հակասութիւն մըն է չեղինակին ալ տուած այն աեղեկութեան թէ Հայը

ստուգի ժրաշան եւ աշխատասեր Ժողվուրդ մըն են: Բայց գրբախտաբար կարծենք բողոք վիս անհիմ չէ հետեւել գատաստանը թէ կիրակի եւ պրազն օրերը եկեղեցիները լեցուն կըլլան, բայց եկեղեցւոյ մէջ ոչ միշտ պատշաճ յարգ անքը կը պահուի. (իւր բառեւն են՝ the congregations are not always very reverent.)

Թէ հայ գիւղացին շատ մը սնութապաշտութիւնները ունի, կը հաւատայ չար աչքի, հմայութեանց եւ նմաններու, նաևօթ է. թէեւ ասոնք ըստ նիքեան ոչ հայ գիւղացւոյն միայն ինքնայտուկ են եւ ոչ ալ արեւելցուն ընդհանրապէս. Կոյնները՝ երրեմն քիչ մը տարբեր ձեւի տակ անձանթ չեն եւրոպականաց ալ: Բայց մասամբ անհակացզութեան եւ մասամբ Հեղինակին վերցիշեալ կրօնական տեսակիտին հետեւութեամբ է գարեւել որ սնութապաշտութեանց հետ մէկ չնոլի կը յիշուն բորբոք. վին ուրիշ կարգի սովորութիւնք, այսպէս՝ Արքոց շխնարաց յարգութիւնը, մատաղի սովորութիւնը, «ամոռուան օր մըն իրարու վրայ ջուր ցանել ու աղաւանի թողնել» (Վարդավառ.) Ցետանընդապաջն լրսավառութիւնն ուր, կ'ըսէ: «Կանայք իրենց աղայք բացերու վրայէն կանցնեն եւ աղիկուկ վրայէն կը ցատկին: Կարծեմ՝ քիչ մացած է որ Հեղինակը մաքէն անցնէր՝ Մի գուցէ շին սեմական տղայազօհին մացըրդ մ'ըլլայ ասիկայ: Թէ ստուգիւ կայ աեղ տեղ սովորութիւն՝ գիւղէն դուրս ելլել, պատգիներու գալուստը՝ իրրեւ գարնանաբեր՝ դիմաւորելու, չենք դիմեր ճշդիւ, բայց ի վերցու անեղուն մէջ ուրիշ ամէն կողմն չեն պակիր իսաբեսաշներ, թէեւ մեծամասնութիւնը սեւամալըլլայ: Բաց ասաի հայ գիւղացւոյն եւ ընդհանրապէս հայ ազդին տիպարն այնպէս ալ միակերպ չէ՝ առանց բացառութեան ամէն գաւառաց համար ալ. (օրինակի համար ոչ միշտ՝ կարմահասակ.) որչափ կը կարծուի — հետեւութիւն մ'իր անցելցն ուեւոց չկայ յիշել բաղպացի հայոյն յատկութիւններ, «Ազգային պակասութիւններ են՝ պակասութիւն հաստատակամութեան, եւ ինքնավտահութիւն, միտութիւն ամենայն ինչ մեծցնելու, եւ անհամաձայնութիւն՝ որ յառաջ կու գայ ինքնահաւատութենեն եւ անձնական փառասիրութենե: Դ Կարծէ մասենց ասոնց վրայ Խօսեմք Կ. Պոլսց մասին՝ կ'ըսէ թէ ամէն գաւառ որոշ նկարգաւ գաղթականներ կը խսրէ, այսպէս Ան՝ դրամատէրեր եւ լրմայափոխներ, կեսարիս եւ Արքակիր՝ վաճառականներ. Սերբաստիհ՝ Խոհակերներ եւ պահապաններ, վան եւ Մուշ՝ լեռնակեր. Կաման՝ նաւակավալներ (калкјис) եւս: Ուրիշ ինդիր է թէ որչափ կ'արժէ այս ամէն նաեւ այսօր, երբ պարագայք բաւական փոխուած են: Վերցին տարիներ, կ'ըսուի, մեծ յառաջադիմութիւն ըրած է կրթութիւնը. բայց թէ ասի ըլլայ «Ճորհիւ այս մըման զըր տուին Ամերիկեան միսինարիները՝ ասի միայն վերցիշեալ տեսակիտէ գրուած կրնայ ըլլալ: Նշնպէս է նորագոյն հայ գրականութեան վերծադիման առթիւ պնդելը թէ հայերէն գրոց բաւական

ուրիշ ուղղութեամբ: Հայ գիւղացին, կ'ըսէ, «Լւ երկրագործ է, խելացի (intelligent), աշխատասեր եւ չըրաբեկ. բայց չափազանց ոգեստ եւ անոսիապաշտութիւնը գրբախտաբար ճշգրիտ է. թէեւ գարեւել անարդար կ'ըլլալը՝ այնպիսի դրից մէջ ապրող գիւղացին առանց այլւելյութեան պահանջման եւրոպական կրթութիւնն մը: Սնութապաշտութեան մասին խօսեցանք: Հայ գիւղացին կը նկարագրուի դարձեալ՝ կարմահասակ ու լայնիկէ, սեւամազ, կանոնաւոր՝ բայց բիշագնութեամբ, լայնաթիրունք, եւ ի հարկէ չը մոռցուիր կոր քիմը: Խոտանսի շըրակայ գիւղերը, կ'ըսէ, կան Հայեր՝ որոնք աւելի բաց գունով մազ եւ մրցի ունին՝ թերեւա Գալլիական (Գալլաստահական, Gallic) արեւա խանուութիւն: Ընշուշտ կարելի է: Բայց ի վերցու Հայոց մէջ ուրիշ ամէն կողմն չեն պակիր իսաբեսաշներ, թէեւ մեծամասնութիւնը սեւամալըլլայ: Բաց ասաի հայ գիւղացւոյն եւ ընդհանրապէս հայ ազդին տիպարն այնպէս ալ միակերպ չէ՝ առանց բացառութեան ամէն գաւառաց համար ալ. (օրինակի համար ոչ միշտ՝ կարմահասակ.) որչափ կը կարծուի — հետեւութիւն մ'իր անցելցն ուեւոց չկայ յիշել բաղպացի հայոյն յատկութիւններ, որոնք ին, կ'ըսուի, ժրացանութիւն, արթուն մատցիութիւն, ճեմանութիւն, եւ ինքնավտահութիւն ինչպէս ականութիւններ են՝ պակասութիւն հաստատակամութեան գործոց մէջ եւ ձեռնարկու ոգի: Բայց գէց շեր ըլլար ըսել նաեւ թերութիւնները. «Ազգային պակասութիւններ են՝ պակասութիւն համար անհական բառասիրութենե: Դ Կարծէ մասենց ասոնց վրայ Խօսեմք Կ. Պոլսց մասին՝ կ'ըսէ թէ ամէն գաւառ որոշ նկարգաւ գաղթականներ կը խսրէ, այսպէս Ան՝ դրամատէրեր եւ լրմայափոխներ, կեսարիս եւ Արքակիր՝ վաճառականներ. Սերբաստիհ՝ Խոհակերներ եւ պահապաններ, վան եւ Մուշ՝ լեռնակեր. Կաման՝ նաւակավալներ (калкјис) եւս: Ուրիշ ինդիր է թէ որչափ կ'արժէ այս ամէն նաեւ այսօր, երբ պարագայք բաւական փոխուած են: Վերցին տարիներ, կ'ըսուի, մեծ յառաջադիմութիւն ըրած է կրթութիւնը. բայց թէ ասի ըլլայ «Ճորհիւ այս մըման զըր տուին Ամերիկեան միսինարիները՝ ասի միայն վերցիշեալ տեսակիտէ գրուած կրնայ ըլլալ: Նշնպէս է նորագոյն հայ գրականութեան վերծադիման առթիւ պնդելը թէ հայերէն գրոց բաւական

մեծ քանակութիւն մը (a large number) տպագրուած ըլլայ և դրան դրան Ամերիկեան Bible House-ի կողմանէ։ Անձիշդ է գարձեալ տեղեկութիւնն թէ “առաջին հայ մասուլը, կանգնուած ըլլայ նրուացէմ”:

Վերջապէս նաեւ հայ լեզուն գժուարին երեւած է անդղիացի հեղինակին։ Թէեւ Հնդիկեւր, եւ զարմանալի կերպով ճոփ եւ արտայալիք ըլլայ, բայց իրեն ականջին հնչած է և աններդաշակի, կողզական, սիրող բարդ եւ բազմավանկ բառերու, Միավանկ անց դիացաւն ամենագժուարինն եղած ըլլալու և վերջին կետը, “Ացողական” (aggelutinative) բախիս բուն դիտական իմաստով՝ անձիշդ է։ բայց անշուտ հեղինակը միայն ուղիղ է բացատրել թէ հայ լեզուն մէջ յամախագէպ են բազմարարամայն վանկեր՝ անց բաց ձայնաւորի Ասկեր ի հարկէ “անձրդաշական”, կանան ըլլայ օտար ականջի մը և վերջը լեզուի մը ներդաշնութեան կամ աններդաշնակութեան կէտը ճաշակի ինդիր է։ Իրբեւ գործնական մարդ՝ ուղեւորի մ’անհրաժեշտ պիտոյից համար, ինչպէս յիշուեցաւ, դրուած են կարդ մը յօնարէն, հայերէն եւ քրդերէն բառեր, եւ քանի մը նմոյշ իսօսակութեան։ Հայերէններն ընդհանրապէս գէշ չեն, իմէ երկայն բարակ չուզենք պնդել դիտական ճշգրտութեան վրայ։ Միայն երբեմն անդղիական ուղղագրաւթեամբ ինքնուրոյն գոյն մ’առած են։ Յայտնապէս այլիւայլ տառեր բաւական գլուխ ցաւցացած են անդղիացայն։ Այսպէս օրինակի համար՝ ւ, Կը գրուի աց, այսինքն՝ աւ, բայց օ՛ն է ոյ։ Կամ քեցի է իւն եւ ուրիշ կերպերով։ Եւ այսպէս թէեւ ենց է “Պոռուն”, բայց անկարելի չէ որ հայ գիւղոցին անգլիացի ուղեւորն եթենին լսելով՝ պառոյ տեղ Պոռուն մ’ալ բերէ։ կամ երբ անդամ մը թէ (թէ թէ) ուզէ հասկըցնել եւ ուրիշ անգամ մը թէ per asder (թէ ոյս տեղ.) ըսել համի, շփոթութիւնն անկարելի չէ։ Ֆիշ Խնչպէս պիտի ըլլայ երբ հասկըցնել ուզէ լուրկ (թէ թէ) եւ լուրգ, որ կը նշանակէ եղեր ցիւ։ Անդրջապէս պիտի ուսանի անդղիացի ուղեւոր թէ Հայքը carpetին յու կըսեն (թէ թէ) եւ հօրին (Բնալու) պարզապէս ուսիւնական ուղարկութիւն թէ թէ լուրիշները։

Գրին բուն յարգ կը կայանայ սակայն ոչ այս ամէն է վերջը ներածական մասանց, այլ յատկապէս ուղցոյց գծերուն վրայ։ Ճոն ի հարկէ իւրաքանչիւր գծի համար՝ նկարագրուած եւ առաջանացած գործադրութիւնն ալ կըսեն, ինչ անուանակոչութիւն ալ կըսեն։

4. 8. 8.